

ՈՒՐՈՒԱԳԻՄԵՐ

Գարունը տարապայման ուշացաւ այս տա-
 րի : Ապրիլ 10, Չատիկ՝ ու տակաւին ձմեռ-
 նային ցուրտ հով մը, հեգհորէն, անհրապոյր
 երգեր կը կաղկանձէ մեր տան պատերուն ու
 պատուհաններուն վրայ, որ կը դողդղան : Լուր
 կը փչէ ուժգին, հովը կը փչէ միահեծան աշ-
 խարհակալութեամբ, ու պիտի ըսուէր թէ՛
 յաւիտենական ձմեռուան մը դժո՛հ պատգամա-
 ւորն ըլլար ինք :

Ապակիէն դուրս կը նայիմ :

Գիւղին եզերքը՝ հողազօղաները կը դառ-
 նան յիմարական արագութեամբ :

Աւելի հեռուն, թեթեւ բլրակներու կողմ-
 բուն վրայ, տողաբուրդ թթաստանները կ'ե-
 րացեն, տակաւին չոր ու ցամաք, անհունորէն
 տխուր :

Մսկոտ, հիւանդագին մերկութիւն մը կը
 տարածուի դեռ, դաշտերուն մէջ ու դարաս-
 տաններուն վրայ : Ճամբը անդաստանները հա-
 զիւ ուրեմն կը խայտաւորուին ցորենի կանանչ
 արտերուն դեռուրոյս ու հիւանդոտ գորուխ-
 սովով : Ինչ որ ալ ըլլայ, այդ միջանկեալ կեն-
 դանի կանաչութիւնները սփոփանք կուտան
 իմ նայուածքիս :

* * *

Ամբողջ Մալկարան՝ ծառախիտ անտառի
 մը երեւոյթն ունի : Տանիքներու կղմիւրորնե-
 բուն մամոտ կարմրութիւնները կը ստուերա-
 գծուին՝ նորածիլ սողարթիներուն տարտամ
 կանանչութիւններուն մէջէն : Նշենիները,
 ծիրանիները եւ սալորենիները արդէն իսկ
 ծաղկած են : առագաստի սեմին վրայ ճերմակ
 հագուած հարսերու նման, բայց դեռ ամէն
 բան կը մտի, կը վարանի, կը դողդղայ :

Պիտի ըսուէր թէ՛ չկայ խրատուսիչ նշան
 մը, որ Չատիկին կարմիր, առոյգ ու կենսա-
 ւէտ գաղափարին ուրախութիւնը խորհրդա-
 նշէր :

Լուր կը շարունակէ երգել իր բարբաբոս
 երգը, եւ ծաղրանքի ու թունաւոր նենգու-
 թեան շնչոյ մը կայ իր եղանակներուն մէջ :

* * *

Աւելի հեռուն՝ նորեղանները կ'ընդլայնուին
 հետզհետէ ընկրկելով, հետզհետէ ուրուային
 անորոշութիւններու մէջ աւբուելով :

Երկինքը խիստ է եւ խոժոժ :

Տարտամ, անձեւ, աղտոտ ամպեր, ան-
 ստուգութեան արտմութեամբը, կը կախուին
 հոն, եւ արեւի ճառագայթ մը գէթ չի հա-
 մարձակիր ծիծաղիլ՝ խիտ ամպերու պատահա-
 կան անտարացումներուն ետեւէն :

Դիմացի լեռներուն կողերուն վրայ դե-
 գերող ճերմակ մառախուղի ծուէններ, դաշ-
 տերու միայնութեան մէջ յաճախ գալարուն
 մշուշներ, հեռաստանին պատկերներուն, ցան-
 ցառ գիւղանկարներուն եւ ամայի վայրանկար-
 ներուն երանգներն ու գիծերը կ'աւբուցնեն,
 եւ ամէն բան կը վարանի, ամեն բան կը
 տրտմի, անորոշ իրերու այս երազային ու
 խոռվարեր տեսիլքին մէջ :

* * *

Կը նայիմ շուրջիս մօտիկութիւններուն,
 կը նայիմ պատշգամէն վար, մեր պզտիկ պար-
 տէզին մէջ :

Իրենց կանանչ ցօղուններուն վրայ, արիւ-
 նաթաթախ գլուխներն կը ճօճեն կակաչները :
 Սարսուռն, շնչոյ, խիստ կարմիր մը, որ
 գլխատուներու խորհիլ կուտայ :

Պարտէզին մէջ, տասխի կլոր փունջ մը,
 իր յաւիտենական մօտ թմանալու թեան սուգը
 կը ցուցադրէ :

Երկու հաւեր, տենդոտ ջղայնոտութեամբ,
 հողը կը փորեն իրենց ոտքերով, եւ իրենց
 աչքերուն անհաւատալի սրատեսութեամբ՝
 մանր ճճիներ կ'որսան :

Պառչգամն ի վեր բարձրացող սարփինան՝
 տակաւին կենդանութեան նշան ցոյց չի տար
 իր խեղ ու շոր բազուկները՝ խիստ ջղաձգու-
 մներու գայարումներու մէջ գօսացած են :

Տանիքին վրայ բու մը թառեր է. անասն-
 ման գուռն մը՝ փոքր մարմնի մը վրայ իր խո-
 շոր շափազանց՝ արտայայտիչ ու զարմանահար
 աչքերը կ'ուղեւէ ինծի : Անոնց մէջ՝ հետզհետէ
 կակաղ, անխտանութեան, արհաւիրք կայ :
 Եւ ի՛նչ շնչոյ ու անթարթ յամառութեամբ
 մը՝ կը գամէ զանոնք իմիներուս մէջ, գրեթէ
 սպանալից Իբր թէ՛ պիտի մագնիսացնէր

զիս : Ու երկա՛ր , կը նայինք իրարու , անշարժ , անձայն : Այդ վայրկեանին ի՞նչ կը խորինք իւրաքանչիւրս իրարու վրայ : Հետաքրքրէ է՞ զիտնայ բուռի մը հոգեբանութիւնը , բուռի մը աշխարհայայտացքը : Բա՛ն մը չեմ գիտեր աւա՛ղ : Եւ ինչ որ գիտնայ կը կարծեմ , տարամերժօրէն մարդկային ըլլալէ չի դադարի : Բուռի մը աշխարհայայտացքը Չեմ գիտեր : Կարելի՞ էր որ ինքնիրմէս դուրս ելնէի որ եւ է պայմանով : Ու կը խորհիմ այս թշուառութեան վրայ , եւ կը շարունակենք ղեռ իրարու հայելի , երբ , մէկէն ի մէկ , անազընկով վայրկեանի մը , կը թռչի , կը փախչի ան . . . : Ինչ՞ կը փախչի :

Յուրտ աղտոտ երկնքին վրայէ՛ն՝ ազաւանք կը սահին : Արագ , գահավէժ , տեղագոյն՝ կ'արշաւեն անոնք ու կը փախսակին , հովերուն ասնձակոծ հետապնդուէն իբր թէ ալաճական , օդին մէջ նետուած սեւ քուրջի կտորներու նման :

* * *

Անա՛ ծերունի տէր-պապան մեզի կ'այցելէ : Զատկական տօրունէք : « Այսօր յարեաւ » , Աւետարան , խաչահարոյր , մաղթանք , Ամէնը՛ յոգնած մեզենայի մը նման , կ'ընէ կ'ըլլայ : Իր պարաքը կատարած է : Կը հրաւիրենք զինքը նստիլ քանի մը վայրկեան : Կը հաճի , հաճոյակատար քարի ծերունին : Այս այն տէր-պապան է որ , իր կրօնականի պաշտամունքէն գուրս ոչ մէկ բանի կը խոսճուի : Հակառակ իր մեծ ծերութեան , — մտաւորապէս 90 տարեկան է — կէս գիշերին ոտքի վրայ է , մահամեղձ մը մխիթարելու , հիւանդի մը օգնութեան հասնելու համար :

Պատմիլ կուտանք իրեն՝ իր էլմիածին -Սուրբ Կարապետի ճամբորդութիւններէն գրուածքներ , զէպ ի ետ կ'երթանք վախճա՛ն տարի Ինչե՛ր գիտէ : Ինչն անգամ Եփրատն անցեր է ձիով լողալէն : Արարատը եւ Տարօնը պարտած է : Եւ մինչեւ այսօր՝ իր ուխտին մէջ անկեղծ , ու իր միաձիտ , որեւէ աստուածաբանութենէ անարատ հաստքին մէջ՛ անդրգուելի , կ'աշխատի ի՛նչ համակրելի ծեփ մըն է ինքը : Կ'ընէ որ խնդրած է Աստուծոյ՛ զինքը անկողին չձգել : Ինչպէ՞ս հեւանդակիս , այլ իր հոգին առնել ոտքի վրայ , իր պարտաւ :

կանութիւնը կատարելու պահուն , այն նուիրական սեմէն իսկ ներս , ուր յիսուս տարի է ի վեր կը քսանայագործէ : Կը հիանամ իր պայծառ միամտութեան վրայ : Մահերով ու աւերիներով շրջապատուած , ու մոխրներու վրայ զեռ կ'անգուռն , կ'հասփուլ բուռներկի մը տպաւորութիւնը կ'ընէ ինք , որ տակաւին կը մխա՛յ :

* * *

Օրը կ'անցնի , տխուր , միօրեանակ , ընդ-միջուած՝ անհրապոյր ու անիմաստ զատկական շնորհաւորական այցելութիւններով :

Պատուահանէն դուրս կը նայիմ , ձանձրոյթս ամօքելու համար :

Փողոցին մէջ պզտիկ տղաք կը վազվըռուտեն ուրախ գուրաթ : Ամենքն ալ իրենց պահետի զգեստները հագած են :

Ունա՛ր մը բզէզներ կարմիր-հաւկիթ կը կրակըսան :

Կարմիր-հաւկիթ կրակըսալ՝ կը նշանակէ հաւկիթները իրարու զարնել , իրենց սուր ծայրերով : Ո՛ր հաւկիթը որ չկոտորի՝ անիկա յաղթող կը հանդիսանայ , ու կը գրուէ միւսը , նաեւ՝ կ'ուենայ այնքան տարիք որքան հաւկիթ որ ջախջախէ : Յաղթական հաւկիթը կը հարստանայ նաեւ տարիքներովը խորտակուած հաւկիթին , եթէ ասիկա արդէն տարեց է :

Կը դետմ տղոց զէմքերը Անձկութիւն , յոյս , ուրախութիւն , տրտմութիւն , արցունքներ՝ իսկ : Եօթն ութ տարեկան տղիկի մը աչուրները կ'արցունքոտին : հաւկիթը կ'ուտած է : Ու ցաւի խորունկ արտայայտութիւնը , որ կը պատկերանայ իր մատաղ զէմքին վրայ , պիտի ըսուէր թէ սաման չունի իրտակուած կարմիր-հաւկիթ մը՝ որուն հետ մահական սիրտ մը կը փլի : Խե՛ղճ պզտիկ :

* * *

Ա՛լ իրիկուն է : Գիշերը կը մօտենայ , փողոցները հետզհետէ կ'ամայանան , եւ գեղջուկ կեանքին զատկական իբր թէ ետեղեւոր կ'ամփոփուի իրիկնամտի տրտմազին գորշութիւններուն մէջ :

Պիտի ըսէք թէ՛ սուգի ու մահուան քաղաք մըն է , ուր օր մը առաջ ոճիւրներ մխաջին , — այնքան՝ մոռելութիւն , այնքան՝

Թախիծ , այնքան թափանցող ու լուին տրտմութիւն կայ ամենուրեք :

Դիմացը , Մէլէնի լեռնաշղթան , որ արեւտտ առտուներու պայծառութեան մէջ էր բարդաշարներուն յատուկ օղակաւորումներով կը ճտառագայթէ,—այս անգամ կը հալի, հետզհետէ կ'անդադրանայ , կ'անպահանջ անհունօրէն նրբին մանիշակագոյն մշուշի մը թեթեւ մարմաշին ետեւ : Պիտի բռնիք թէ աստիճանական աննիւթացումի մը մէջ կը հատնի ան , կը ցնդի ան , խուսափելով հորիզոնին միջնաղ հեռաւորութիւններուն վրայ :

Իրիկնամուտի ցուրտը կը տիրպակտէ ամենուրեք : Իբր թէ ըլլայինք չարագուշակ ու աղետաւոր զարնան մը սիմին վրայ , որ կ'ընկրկի, կ'ընկրկի՛ , երկինքը կը մսթ, դաշտերը կը մսին , գիւղն ամբողջ՛ կը դողդըղայ խոնաւ ցուրտէն , որ կը թռի թէ հոգիներուն խորը կը թափանցէ , հոն ստուցնելու համար բոլոր կարեւի յոյսերը :

Ու հովը կը սուլէ, հովը կը հաջէ , հովը կը ծծաղի Ղափօրէն , զարնանով պատուհաններուն , դղրդելով փեղկերը , զողացնելով ապակիները... եւ մտածուս ի գո՛ւր կը փնտռէ իմաստը՝ օրուան մը զատկական այս կեանքին :
Մալկարա ԱՐՏԱՇԵՍ ԵԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Ք Մ Ա Ն Ե Ր Ո Ր Դ Դ Ա Ր Ը
ԵՒ
Հ Յ Յ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը)

Տիկիներ , պարոններ ,

Ամէն անհատ կրկին հայրենիք ունի իր երկիրը , իր դարը : Մին նիւթական միջավայրն է ուր կը ծնանինք , միւսը բարոյական՝ ուր կը զարգանանք : Ազգութիւնը գումարն է ցեղական՝ իսկ դարը համամարդկային ժառանգութեանց : Ամէն ոք խորխտ է ինչպէս իր ժողովուրդի՛ իր ժամանակի հարուզան ըլլալուն : Հայաստան և

Քսաներորդ դար . ահա ինչ որ բաղդը շնորհած է մեզ՝ միջոցի ու ժամանակի մէջ մեր տեղը որոշած պահուն :

Դժբաղդաբար ամենուն ներուած չէ կրկին հայրենիքները ներդաշնակօրէն սիրել . թուականի նոյնութիւնը ազգերու մէջ՝ կեղծիք մ'է . ոմանք միջին դարու թատերարքմին վրայ են , ուրիշներ կը սպասեն Քրիստոսի թուականին , կան՝ որոնց մէջ նահապետները կրնան գոյութիւններն շարունակել վրանի մ'առջև , առուակի մօտ , վերջալոյսով վերագարձող Տօսը դիտելով , առանց հարկ զգալու ո՛ր և է նորութեան : Բաղդաւոր են ազգերը որ բոլորովին հին , բոլորովին նոր շրջանի մէջ կ'ապրին . Եւրոպացիներ՝ մեծ կեդրոններու մէջ , Արաբը՝ իր ովասիսն ուր ուղտի ստուերին անցքը միայն կը տեսնէ : Բայց կան ազգեր՝ որ երկու տեսակին ալ կը պատկանին . — Հայութիւնը մին է ասոնցմէ :

Մեր ազգի մէկ մասը եւրոպական կեանքով կ'ապրի , միւսը՝ ասիական . մեր երիտասարդութիւնը կը կրթուի Արեւմուտքի մէջ՝ գործելու համար Արեւելքի խորը : Հակասութիւն մէկ կայ մեր մտածման ու կեանքին , մեր զաղափարականի եւ իրականութեան , հայ մտաւորականութեան և հայ ժողովուրդին միջև :

Այս հակասութիւնը յուսաջ կը բերէ մեր ազգային գոյութեան խորունկ անհասարակչուութիւնը :

Միշտ սկանաւտես օտարներու զարգացման՝ անկարող կը դառնանք գոյութեան տարբեր եղանակ ըմբռնելու . ներկան ճանշնալէ վերջ՝ չենք հանդուրժեր ետ նետուիլ անցեալին մէջ , մեր նախնեաց հետ ապրելու համար . կ'որոշենք մեր ժողովուրդը մէկ թռչնաբով հասցնել բարձրութեան վերջին կետին ուր է մարդկութիւնը : Բայց բնութեան ռիսկալ օրէնք մը կը պահանջէ յուսաջը աստիճանաբար : Ոստումը ճանապարհը կը համառօտէ , — եթէ պատճառ չըլլայ անգունդին մէջ գլորման : Թուիչքի յանդուրժիւնը գեղեցիկ է , բայց գահափոխումը վարը կը թափառի անոր հետ՝ իբր ստուեր : Վե՞մ է Ալպեաններէն վեր սաւառնիլ՝ եթէ վախճանը ողբերգական չըլլայ :

Ինչպէս կարելի է հաստատրիմ ըլլալ թէ՛ մեր ազգին և թէ՛ Քսաներորդ դարուն : Ինչպէս կարելի է մեր ձգտումները համաձայնեցնել մեր

*) Համակրիի Միլիթաները իր այս ամիկան բանաստեղծիւր արտասանեց Փարիի Հայ Ուսանող , Միտքեան Ընթացիկութեան վարկապետուած հաւաքման սր մէջ՝ Մայիս 14ի իրիկուրը :